

					
<p> օւրաւիշի Գծարտ Hoping </p>	<p> Դաւժակ չեմ Bored </p>	<p> օրհնակ Եւ Suddenly angry </p>	<p> օճիւր օրհնեմ Silently angry </p>	<p> Դաճ Արեւեմ Jealous inside </p>	<p> Կարեւորեմ Very sad </p>
					
<p> Ժողովար Դժուարեմ Nervous fear </p>	<p> Բարեմ Դարեմ Loving feelings </p>	<p> Դաժ ԿԼ ԴԼԼ ԿԼ Happy inside and outside </p>	<p> ԴԼԼ ԴԼԼԼԼ Confident </p>	<p> ԴԼԼԼԼ Daydreaming </p>	<p> ԼԼԼԼԼ Cocky </p>
					
<p> ԿԼԼԼԼԼԼԼԼ ԴԼԼԼԼԼԼԼԼ Shameful </p>	<p> ԴԼԼԼԼԼԼԼԼ ԴԼԼԼԼԼԼԼԼ Feeling Alone </p>	<p> ԳԼԼԼԼԼԼԼԼ Startled </p>	<p> ԿԼԼԼԼԼԼԼԼ Exhausted </p>	<p> ԿԼԼԼԼԼԼԼԼ, ԿԼԼԼԼԼԼԼԼ Wow, amazed </p>	<p> ԿԼԼԼԼԼԼԼԼ ԼԼԼԼԼԼԼԼ Short term proud </p>
					
<p> Դաժ Երեմ Mixed up inside </p>	<p> Դաժ Երեմ Suddenly confused </p>	<p> Երեմ Երեմ Suddenly embarrassed </p>	<p> Դաժ օրհնակ Suddenly angry inside </p>	<p> Երեմ Losing interest </p>	<p> ԿԼԼԼԼԼԼԼԼ Being blamed </p>
<p> ԴԼԼԼԼԼԼԼԼ Emotions </p>					



